

# Ա Ր Ե Ի Ե Լ Ք Ի Տ Ե Ս Ի Լ Ն Ե Ր

Միսրոզ բեր, միսրոզ բեր, Սեֆիզ, գիշերն այն անողորմ  
Որ ամբողջ ցեղին համար եղաւ գիշեր յաւերժական...

(ՌԱՍԻՆ, ԱՆՏՐՈՄԱՔ)

1896ին էր: Ամառուան տաք օրուան մը իրիկնամուտին, Արամ Անուանի եւ Քօնսթանթինէն Լողոթէզ կ'իջնէին այն օձապտոյտ գառիթափէն որ էտիքնէի գոնէն կը տանի Ոսկեղջիւրի բարձունքները: Մին, թխահեր, ծանրագէտ, հազուաձքն անխնամ, միւսը՝ խարտեաշ, նրբամարմին ու վաշելչազգեստ: Կանգ առին պարապ գետնին վրայ որ մանուածապատ ծովախորշին կը յանգէր: «Ի՞նչ բանաստեղծութիւն կ'արտաշնչուի այս երկրէն, ըսաւ երիտասարդ Յոյնը քարի մը վրայ նստելով, ու կը հասկնամ այն կախարդիչ ազդեցութիւնը զոր ան կը գործէ օտարականներուն վրայ: Նայէ՛ Ոսկեղջիւրին խորը սա առուակը որ հողերուն ծոցին մէջ կ'երթայ կորսուիլ իր ֆայֆներուն անընդհատական շարանով: Թրքուհիներէն որ անոնց մէջ կը նստին՝ քողերնուն ձերմակութիւնը միայն կը նշմարուի: Գրկել այդ խորհրդագաւոր ստուերները որ ալիքներուն վրայ կը սահին, կորգել երազը զոր անոնք իրենց մէջ կը կրեն, ահա ինչ որ զիս պիտի հրապուրէր... ա՛հ, խեղճերը, շատ պիտի դարմանային իմանալով որ այս մենաւոր բարձունքին վրայ իրենց կեանքին խաղաղութիւնը յեղաշրջելու միջոցը կը փնտռեմ: Արամ, բարեկամս, իրաւունք ունի՞նք ըլլալու ինչ որ ենք: Պոլիս գառնալէս ի վեր, այն ծրագիրները զոր Քարթիէ Լաթէնը սիկարէթներու մուխին մէջ կը լսատակեր-

տէինք, մինչդեռ մեր ընկերները կը զուարճանային, ինծի շատ ցնորական կը թուին: Ինչո՞ւ կեանքերնիս վտանգել քանրհինգ տարեկանին, երբ կան այսքան կիներ զոր կրնայինք սիրել եւ սա տեսածնուս պէս երազագեղ բնանկարներ:

— «Այդ խօսքերդ ամբարիշտ են, պատասխանեց Հայր դաժան շեշտով մը: Եւ հոս աւելի՛ քան աշխարհիս սեւէ մէկ տեղը: Միտքդ բեր պտոյտը զոր քիչ մը առաջ ըրինք: Ձիարձակարանի հրապարակէն մինչեւ այս տեղը, իւրաքանչիւր քար, իւրաքանչիւր գէրք քու նախահայրերուդ սիրագործութեանց վրայ կը խօսի: Դրան առջեւ, որմէ անցանք, ինկաւ վերջին քրիստոնեայ Բասիլէոսը: Քու կայսրերուդ Պանթէոնը, Սուրբ Առաքելոց նախկին եկեղեցին, բարբարոս աշխարհակալին անունը կը կրէ. Բլաքերնեանց պալատին տեղ որուն պերճանքը խաչակիրներուն անառջ երեւակայութիւնը տակնուվրայ ըրաւ եւ որ կը գանուէր հոս մեր ոտքին տակ, հի մայ կը տեսնենք հրէական կեդոտա թաղ մը. սա կիսափուլ վեհաշուք ճակատամարտ՝ Բելխարիտի պալատին միակ մնացորդն է: Ահա թէ ինչ եղաւ Բիւզանդիոնը Տաճկին ձեռքն անցնելով: Միակ նշոյլը այս աւերմանց պատկերին մէջ, սա սեւ սանիքներու կոյան է, որ կ'երեւայ մեր ձախ կողմը, Փանարի գիւղը, ուր ձեր Պատրիարքը, յաջորդ Սուրբ Յովհան Ռ-

կեքերանի, ազատման ժամուն կը սպասէ...: Ես Յոյն չեմ, շարունակեց Արամ. ինձի համար Պոլիսը օտար քաղաք մըն է ուր իմ ցեղիս մարդիկը կատարած են լրացուցիչ գեր մը միայն, թէպէտ փառաւոր, բայց երբեք չպիտի կրնամ վարժուիլ այն գաղափարին թէ Բիւզանդիանը, ճաշակի այս մայրաքաղաքը, ժառանգորդ Ատտիկէի եւ Հոռոմի, կարենայ յաւիտենապէս ճաճկի լուծին տակ մնալ: Քայլերնեքը, ճերմակ միւնարէները, Ալլահը կանչող մուէզզիները, արեւելեան մեղեդիները, նարկիլիները, փողոցներու շուները, «բազար»ի ապրանքներ են զոր կը ձգեմ այն կեղծ զգայնամոլներուն որ եւրոպայի քթին կը խնդան: Յիսուն տարեկանին չէ որ մաբդ իր կեանքը վտանգի մէջ կը դնէ, այլ մեր տարիքին: Կը հանդէսի գործը կատարելէ յետոյ, երբ վտահ ես թէ զաւակներուդ ազատ հայրենիք մը կը թողուս...

«Սէրը աստուածային է իսկութեամբ, շարունակեց մեկամաղձօրէն, բայց սէրը միայն կ'ընչ մը, անոր զոր ընտրած ես ամբողջ սրտովդ ու բանականութեամբդ: Ինձի համար արժէք չունի սէրը միւսներուն, մասնաւորապէս այդ մեղկ արարածներուն որ քեզ կը վրդովեն եւ որ իրենց կեանքը անուշեղէններ ուտելով կ'անցընեն, սպասելով արուին որ զիրենք պիտի ստրկացնէ: Ազիտակները վէպերու մէջ միայն գոյութիւն ունին:

— Արամ, ներէ՛ ինձի: Սխալեցայ: Բայց որո՞ւնն է յանցանքը: Ինչո՞ւ զիս լքեցիր մեր Պոլիս վերադարձէն ի վեր: Առանց քու առաքեալի բոցիդ, առանց քու համոզիչ խօսքերուդ, ես բանի մը չեմ ծառայեր: Ու պէտք է խոտաովանիս թէ այն կեանքը զոր հոս կ'անցընեմ, ճնողքիս քով որ վրաս կը գուրգուրան, բնաւ նոյաւտաւոր չէ հայրենասիրական խանդավառման: Բայց պիտի տեսնես, հաւատք ունեցիր վրաս: Խօսքս պիտի կատարեմ: Ես ալ իմ յոյն ընկերներս ոտքի պիտի հանեմ այն բեժիմին գէմ որ մեզ կը կեղեքէ:

— Անողու է, ըսաւ Արամ: մենք միեւնոյն լեզուն չենք խօսիր այլ եւս: Փարիզ, մենք երկու արմատախիլ եղած ուսանողներ էինք. քու հարստութիւնդ եւ իմ ազքատութիւնս արգելք մը չէին մեր բարեկամութեանը, մեր համոզումներուն: Հոս, տարբեր է: Պերճանքը, հարստութիւնը մարտիրոսութեան տրամադրութիւն չեն ստեղծեր: Կը հասկնամ եւ ատոր համար չեմ նեղանար քեզի: Թերեւս օր մը, այն սերմերը զոր ցանեցինք՝ պիտի ծլին, եւ Այա-Սոփիան քրիստոնէութեան պատկանելի սրբավայրը պիտի դառնայ նորէն... Մինչեւ այն ատեն, դուն գնա իտաղ ապրէ:

Ատենը ուշ էր: Ոտքի ելան Խորայի հին վանքին առջեւ՝ որ հիմայ Քահրիէ Ճամիտի եղած է, կառք մը կանչեցին որ զիրենք կալաթայի կամուրջը տարաւ: Ճամբան, Արամ լուս մնաց հակառակ ջանքերուն իր բարեկամին որ, վտանգ մը նախազգալով, կ'ուզէր զայն խօսեցնել: Անկից բաժնուած ատեն, սրտագեղ յուզմունքով մը անոր ձեռքերը սեղմեց եւ սա լաւ կրնական խօսքն ըսաւ անոր՝ «Վաղը առնէ՛ք դուրս մի՛ ելլեր»: Արամ Սթամպուլի նեղ փողոցներուն մէջ կորսուեցաւ, մինչգեւ Քոնսթանթին գէպի Բերայի եւրոպական թաղը կ'ուզուէր:



Քանի մը ժամ յետոյ: Մարմարայի եզերքը գամուող գիւղի մը Սամաթիայի՝ ամայի թումբին վրայ, աղջիկ մը փարած էր Արամին: Կը զգացուէր որ բուն յուզմունքի մը ենթարկուած էր ան, անոր շարժուածքները ջղուտ էին, խօսքերը հեծկըլտանքներով ընդհատուած:

— Մի՛ զղջացներ զիս քու մէջդ կ'ին մը, Հայուհի մը տեսած ըլլալուս համար: Յիշէ՛ մեր երկրին երգերէն մէկը:

Ամենայն սեղ մահր մի է,  
Մարդ մի անգամ կը մեռնի,  
Բայց երանի որ իւր ազգի  
Ազատութեան կը գոհուի:

«Դուք Պոլսեցիներդ չէք կրնար հասկնալ ինչ որ մերիները հոն կը տառապին: Տասնըչորս տարի է որ ելած եմ Հայաստանէն, տասնըվեց տարեկան էի այն ասան: Անոր յիշատակը անեղծ մնացած է մտքիս մէջ: Աչքիս առջեւն են միշտ անոր բարձր լեռները, վճիտ լիճերը, բերրի արտերը զոր հուժկու բազուկներ կը սերմանեն: Անոր բնանկարները չունին թերեւս վաւարի կամ Մարմարայի բանաստեղծութիւնը, երբ լուսինը, ինչպէս այս իրիկուն, զանոնք իր սրայծառութեամբ կ'ողողէ, բայց անոնք ունին այն խտտութիւնը որ ուժեղ ցեղի մը կը պատշաճի: Ու մեր ցեղը ուժեղ է, գեղեցիկ է, պարզասիրտ է: Անոնք որ Պոլսոյ չարչիներուն վրայէն կը դատեն զայն, սճրագործներ են: Ու մեր աղջիկները քու շնորհդ ունին, բայց Փարիզի նորաձեւութեանց անձանօթ են. անոնք պահպանած են ազգային զգեստը, քողերը որ իրենց դէմքը կը ծածկեն եւ զանոնք աւելի խորհրդաւոր կը դարձնեն, արծաթէ ծանր մանեակները որ անոնց քալած ասեն կը հնչեն: Եւ հակառակ Տաճկին հարեւանութեան, անոնք նորէն ցնճութիւն ունին իրենց կեանքին մէջ: Առօրեայ կենցաղի իւրաքանչիւր դէպք իր մասնաւոր երգն ունի: Աղբիւրին առջեւ, ջուրին մաքրութիւնը կը փառաբանեն. արտերուն մէջ կ'երգեն գարունը, վարդերը, տիտակը. ուղեւոր ծիծեռնակը որուն կը նախանձին, անդաբաշխ հողը, կաղնիներն ու շաճիկները որոնց շուքին ասի, ածնի օրերը շնորհալիօրէն եւ ամօթխածաբար կը պարեն: Եւ իրիկունը, ընտանիքի պետին շուրջ համախմբուած, մտիկ կ'ընեն աւետարանի հաստատման, աշուղներու երգեր ու պատմութիւնն իրենց հայրենիքին երբ ան թագաւորներ եւ իշխանութիւններ ունէր: Ու կան վերջապէս տօնական օրերը, հարսնիքները: Ատոնք մեծ դէպքեր են այդ պարզ մարդոց համար: Կ'երգեն հարսը հագուեցնելու տոնն, կ'երգեն եկեղեցի երթալէ առաջ ու վերադարձին, հարսանեկան ճաշկերոյթի միջոցին, կ'երգեն միշտ, երբ առաս սերմնցունե-

րով կալորաները լեցուած են, երբ նախիրը կը բազմանայ եւ այգիները ծանրաբեռնուած են սակեզօծ խաղողներով: Քիւրտերը, թուրքերէն եւ իրենց թալանի ոգիէն մղուած, անոնց վրայ կը խուժեն, այդ մարդիկը կը սպաննուին, ազարակները կը կողոպտուին, ամենէն աղուոր աղջիկները կ'առեւանգուին, այս է հաշուեկշիռը թըշնամուտն պարբերական ասպատակումներուն՝ այդ գիւղերուն մէջ մ'ըջիւններու, որ նաեւ ճղուսներ են: Այդ ստուգումը ես ապրած եմ ու երբեք չեմ կրնար մոռնալ, ահա ինչու երգուընցած եմ մերիներուն ազատագրմանը նուիրուիլ:

— Բայց ես հակառակ չեմ որ բազմա փրկութիւնը հայրենիքին զոր յարգել սովեցուցիր ինձի, ըսաւ աղջիկը: Քեզի կը մեղադրեմ միայն որ կը մասնակցիս դաւազրութեան մը որ չի կրնար յաջողիլ: Ռ'ըր են ձեր զօրագունդերը, ո'ւր են ձեր թնդանօթները: Ափ մը երիտասարդներ կրնան թրքական զօրութիւնը գողոցել: Գեո անցեալ տարի քեզի պէս կուսակցականներ Բարձրագոյն Գրան դէմ ցոյց մը փորձեցին: Ի՞նչ եղաւ արդիւնքը: Հարիւրաւոր անմեղներ անոնց խօլ յանդգնութեանը համար զոհուեցան: Իմ հայրս ալ լաւ Հայ մ'ըն է: Գիւղին եկեղեցւոյն ու հիւանդանոցին գործերը կը վարէ: Բայց անկարելի բաներ չի պահանջեր: Գիտէ որ թուրքերը զօրեղ են եւ իր կարծիքն է թէ անոնց հետ պէտք է զգուշութեամբ վարուիլ: Ինչո՞ւ անոր մտածելու եղանակին չես յարիր. քու երազային տեսութիւններդ մեր երջանկութիւնը պիտի քանդեն: Գիտես որ հայրս մ'եր ամուսնութեան պայման կը դնէ որ դուն իր գործին մէջ մասնես: Քիթդ բերանդ մի՛ թթուեցնիր: Գիտեմ որ հիւսուածքներու վաճառականութիւնը քեզի արժանի զբաղում մը չէ. բայց իմ սէրս զստուգութիւն մը չ'արժեք: Այդ արհեստը կ'լանիչ բան մը չէ. ժամանակ պիտի ունենաս զարգացումդ յառաջացնելու եւ զիս ալ մ'իջեւ քեզի բարձրացնելու:

— Հոգի՛ս, իմ փառասիրութիւնս աւելի

բարձր է: Եթէ մեր դատադրութիւնը յաջողի, ինչպէս համոզուած եմ թէ պիտի յաջողի, երկուքս մէկանց պիտի երթանք մեր հայրենիքը որ վերջապէս իր խաղաղութիւնը գտած պիտի ըլլայ ու մեր ջանքերը երիտասարդութեան մտաւորական վերականգնմանը պիտի նուիրենք: Իմ սիրոյս վրայ երբեք տարակոյս մի՛ աւնենար. անիկա այնքան զօրեղ է սրբան այն սէրը զոր կը զգամ հայրենիքին համար. բայց սէտք ունիմ իմ ամբողջ կորովիս եւ քու բարոյական օգնութեանդ: Ատոնցմէ մի՛ գրկեր գիս: Ու վտահալութիւն ունեցիր: Վաղը, իմ անունս հոչակաւոր պիտի գտնայ եւ դուն իմ՝ փառքէս բաժին պիտի ունենաս: Բայց ահա կէս դիշեր է արգէն, դուն առանձին տուն դարձիր. սէտք չէ որ մեզ միասին տեսնեն, քու ապահովութիւնդ տակի կը պահանջէ:

Եւ ազջկան առջեւ որ կուլար, ծունկի եկաւ եւ ըսաւ. «Օրհնէ՛ գիս, օրհնէ՛ մեր ձեռնարկը եւ արտասանէ՛ այն ազօթքը զոր մայրս ինձի սորվեցուցած էր երբ մանուկ էի եւ զոր մտցած եմ, ան կը սկսի սապէս՝ «Բրիտոս որդի Աստուծոյ...»:

Գիշերուան լուսեան մէջ շունբրուն ունոցը կը լսուէր ու պէնիին ցուպը որ առաքարբրուն վրայ կը հնչէր:

Իրենց բաժանումէն հինգ վայրկեան յետոյ, Արամ իր բնակարանը հասաւ շեղակի ճամբաներէ երթալով՝ Քարաքօլին առջեւէն չանցնելու համար: Կամոց մը զարկաւ փայտաշէն տան մը դուռը: Երիտասարդ մը եկաւ բանալ: Միասին բարձրացան տանիքին տակ սենեակ մը: «Վերջապէս եկար, չըլլալիք բան մըն է որ ժամը չորսէն ի վեր մէջտեղը չկաս՝ երբ մենք մեր կեանքին հետ կը խաղանք: Նորութիւն կայ: Մեր պետը մեզ կը խաբէ կամ ինքն իսկ խաբուած է: Արշակ Պատրիարքարան գացած էր: Անգլիոյ դեսպանը երբեք խոստումներ չէ բրած Պատրիարքին: Պարզապէս անոր ըսած է թէ իր կառավարութիւնը համակիր է մեր գաղտնի եւ թէ ի հարկին պիտի պաշտպանէ Հայաստանի

վարչական բարենորոգմանց ճրագիրը: Կ'ընդունիմ որ մեր այսօր ընելիք ցոյցը կ'ըրնար մզել բրիտանական նաւատորմը՝ որ Տարտանէլէն ոչ հետու կեդրոնացած է՝ միջամտելու, բայց նաւատորմը հրաման է ստացեր հեռանալու: Պատրիարքարանին մէջ, այս մեկնումը կը վերագրեն Ռուսիոյ միջամտութեան, այս կերպով Ռուսիա Սան-Սթեֆանոյի իր վրէժը կը լուծէ. կերեւայ թէ Լուպանֆ Լոնտոն հեռագրեր է թէ բրիտանական նաւատորմին Տարտանէլ մուտքը իր կառավարութեան կողմէ պիտի նկատուի իբր պատերազմի յայտարարութիւն: Ի՞նչ ընելու է հիմայ:

«Երթալ մեր պեալին հետ խորհրդակցի՛լ. շա՛տ ուշ է: Ժամէ մը անիկա եւ միւս գիւղերու իր ընկերները արգէն ճամբայ ելած պիտի ըլլան գէպի կալաթա: Ու մեր կողմէ ամենայնուրեւ անխափստութիւնը պիտի ըլլար երթալ զանանք վնասուել մեր ուսմբերը թեւերնուս տակ:

Արամ վարանման բողէ մը ունեցաւ. միտքը եկան իր նշանածին խօսքերը: «Ինչ կ'ուզէ թող ըլլայ, ըսաւ, թող Անգլիացիները չմիջամտեն: Սուլթանը ձեր վախկտ մըն է եւ օտարականները մեծ շահեր ունին Օսմանեան պանքային մէջ: Երբ տէր գառնանք այդ հաստատութեան, պիտի ստիպուին վերջի վերջոյ բարենորոգումները մեզի շնորհել: Քանի մը օր դիմանալու միջոցներ ունինք»: Իր ընկերը համակարծիք չէր. բայց վախճալով որ ինքն ալ վատ մը կը համարուի, չայնդեց:



Կէս օր: Քաղաքը իրարանցումի մէջ է: «Հայերը կը ջարգեն կ'որ փողոցներուն մէջ, ամէն կրցողը կը փախչի կ'որ: Չեմ գիտեր ինչպէս կ'առքս կրցաւ անցնիլ, ըսաւ Քոնսթանթինի հայրը տուն գտնալով:

Որդին անոր խօսքերուն շարունակութիւնն առանց այլ եւս լսել ուզելու, փողոց կը նետուի խելոյն: Բերայի Մեծ Փողոցը եղբական երեւոյթ մը ունի: Սարսափած

անցորդներ տուներուն տակէն կը սահին: Շուները կ'ունան: Խանութներուն ծանր երկաթափեղկերը մեծաշառայ կը գոցեն: ժանտատեսիլ մարդիկ, որ գեռ երէկ հանգարաիկ բանջարափաճառներ էին, իրենց կողովները ձգելով՝ դաշոյնը մէջքերնուն կը հանեն ու խելագարներու պէս կը վազեն: Վերջապէս Ալլահին ժամը հնչած էր: Ուզածնուն պէս պիտի սպաննեն, կողոպտեն, բռնաբարեն այդ շուն քրիստոնեաները: Հրամանը եկած է Երլորդէն, այն որջէն ուր կծկտած է Սուլթան Ապտիւլ Համիար իր գրանիկներուն ու լրտեսներուն մէջտեղ:

Գօնսթանթէն ստիւումով կը գիտէ զաննք. ոտքերը կը գանդաղին, ճակտէն պաղ քրտինք կը հոսի: Անոնցմէ մէկը նայուածքն իր վրայ սեւեռած է. ու պիտի զգեսնէր զինքը եթէ ընկերներէն մէկը չարուար՝ «Ձե՛ս տեսներ, Հայ չէ, անիկա Ֆրէնկ մըն է»: Փողոցի մը անկիւնը, զիտապատ ինկած է անկենդան մարմինը Հայ բեռնակրի մը գոր կը ճանչնար: Քիչ մը անդին, քսան մարդասպաններ մ'անկամարդ աղջկան մը վրայ կը խուժեն: Ան օգնութիւն կը հայցէ: Ոչ ոք կը համարձակի մ'օտենալ: Գօնսթանթէն կը վազէ՝ զայն ազատելու. ուժեղ կուսիի հարուած մը կը ստանայ կուրծքէն ու գետին կ'իյնայ: Ոտքի կ'ելլէ՝ «կը տեսնէ՞ք դուք» պուռով: Քիթին կը խնդան: Աչքերը գրեթէ գոցած, որպէս զի կատարուած հրէշութիւնները չտեսնէ, Գօնսթանթէն կ'երթայ X դեսպանատունը: Առջին քարտուղարը իր քուղինին հետ նշանուած է: Անկից ճշմարտութիւնը պիտի իմանայ. ան թերեւ իրեն պիտի օգնէ որ Արամը գանէ:

«Ինչո՞ւ դուքս ելեր էք, կըսէ իրեն զիւանագէտը իր մոնտիլը շտկելով, կրնար ըլլալ որ ձեզ Հայ կարծէին: Ձէ՞ք գիտեր թէ ինչ կ'անցնի: Խուճը մը խենթեր, որ Հայ տերրորիստական կուսակցութեան կը պատկանին, գրաւեր են Օսմանեան Պանքան և անօրէնը սոխպեր են երթալ Պալատ եւ իրենց կողմէ Հայաստանի բարենորոգ-

մանց գործադրութիւնը պահանջել: Ոստիկանութիւնը չի համարձակիր միջամտել: Յեղափոխականները ուժերը կը տեղացնեն անոնց վրայ որ շէնքին մ'օտենալ կը յանգրգնին: Դեսպանները հիմայ Պալատն են: Մերինն ալ հան է: Բայց Սուլթանը որ Հայերը կ'ատէ, այս ափ մը յիմարներուն ընծայած անակնկալ առիթէն կ'օգտուի Հայերը ջնջելով հայկական հարցը ջնջելու իր սխառմը յոռաջ տանելու համար»:

Գօնսթանթէն յանկարծ կը հասկնայ: Արամը այդ խենթերուն մէջն է: Ան որ այնքան ծանրախոհ է, ի՞նչպէս կըցեր է այսպիսի վտանգաւոր ձեռնարկի մը մասնակցել:

«Բայց ի՞նչ կը սպասէք միջամտելու համար, կը հարցնէ զիւանագէտին: Դեսպանները, փոխանակ ճառախօսելու՝ լուսագոյն էր որ իրենց պահականաւերուն նաւազները ցամաք հանել որոշէին՝ կոտորածը գաղթեցնելու համար: Ձէք կրնար երեւակայել այն խժգժութիւնները որոնց ակամայ հանդիսատես եղայ: Դուք Պատմութեան առջեւ Ապտիւլ Համիարի ոճիրին մեղսակից եղած պիտի ըլլաք»:

Դիւանագէտը կը պատասխանէ սապէս ֆրագներով. «Մեր կառավարութեանց հրահանգներուն պարտաւոր ենք սպասել: Ձենք կրնար այսպիսի ներքին վէճերու միջամտել: Ատկից զատ, Հայ քօմիթէները տարօրինակ անխոհեմութեամբ վարուեցան: Կարծեցին թէ Անգլիա իրենց պիտի օգնէր: Բայց կար Ռուսիան որուն խորհուրդ հարցնել զանց ըրած էին»:

Չայրոյթէն մոլեգնած, «Դուք Պիղատոսներ էք» գոչեց Գօնսթանթէն:

Այս միջոցին ներս մտաւ գեսպանատան թարգմանը որ Պալատէն կը գտնար. «Շատ ծանր է կացութիւնը, ըսաւ, պէտք է որ այս խաղքութիւնը վերջ գտնէ: Կարելի չէ Պանքան այդ դիւահայրներուն ձեռքը ձգել: Կարող են գրամարկիւղները օգր հանել»: — «Հազա ջարդե՛րը» հարցուց Գօնսթանթէն: — «Ինչիրը ատոր վրայ չէ, սրտատախանեց թարգմանը: Ատով հոքը

կը դբաղինք: Պէտք է Օսոսնեան Պանքան աշատել»: Այսպիսի շնականութեան մը հանդէպ, Քօնսթանթին պիտի չլտրանէր իր խօսակցին երեսին իր արհամարհանքը թքնել եթէ այդ վերջինը լրամ. չըլլար թէ քիչ յետոյ իբր բանագնաց Պանքան պիտի երթար: «Կը սրագաւիմ, ըսաւ անոր, ջանացէք իմանալ թէ Արամ Անուհի բարեկամս յեղպիսականներու մէջ կը գբա- նուի»:»

Քանի մը ժամ սպասեց: Թարգմանը վերադարձաւ: «Այո՛, ըսաւ, ձեր բարեկամը անոնց մէջ է: Ամենէն բռնկածն է: Խօսք մտիկ ընել չուզեր: Միրապոյժի բա- նամթերքէն կազմուած ֆրագներով պա- տասխանեց ինծի: Իր ընկերները, բարեբաղ- դաբար, աւելի իմատուռն են: Անոնք կը հասկնան թէ խաղը կորուած է: Կը հա- ւանին Պանքայէն դուրս ելլել՝ պայմանով որ իրենց գպչող չըլլայ:»

Քօնսթանթին տուն դարձաւ մութը կոխելու միջոցին, դեսպանատան քավասին ընկերակցութեամբ: Փողոցներուն մէջ, տեսարան մը աւելի զազիր քան յետմիջօ- րէին: Քիւրտեր, գինուորներ, նաւաստիներ, ուսանողներ, աչքերնին նախճիրով արըշիւ, գոհերուն դէմ կը մոլեգնին: Մեր հօճա- ներ իրենց գողգոջուն ձեռքերը արիւնին մէջ կը թաթխեն իրենց ծիսական աղօթք- ներն ընելէ առաջ: Մայթերուն վրայ խան ի խուռն գիտապաստ ինկած են կիներ

կորած ծիծերով, գլխատուած երկխաներ յօշոտուած ծերունիներ: Ու խճուղիին վրայ՝ սայլակներ գիակներով բեռնաւոր- ուած, որոնց անշարժացած սրունքներն ու բազուկները կը նշմարուին, մահազանգի աղմուկով մը դէպի հասարակաց գերեզմա- նափոսերը թաւալող:

Անկարեկիր լուսինը կը լուսաւորէ այս չարաշուք տեսիլը:



Գեռ երկու օր այսպէս ջարդեցին: Տա- սը հազար Հայեր կորան Կ. Պոլսոյ մէջ: Յեղափոխականները մտցուցին ֆրանսական շողենաւ մը որ դէպի Մարսէյ կը մեկ- նէր: Անոնցմէ մէկ քանին կը պակսէին: Ատոնցմէ էին իրենց պետը որ՝ փորէն ծան- րապէս վիրաւորուած՝ մինչեւ մահը հայրե- նասիրական երգեր էր երգեր իր մարդօցը քաջասրտութիւնը կանգուն պահելու հա- մար եւ Արամ որ սրտին գնդակ մը քաշեր էր իր երբ ընկերները Պալատին պայման- ներն ընդունէր էին:

ԼԵՒՈՆ ԿԻԻՄԻԻՇԿԷՐՏԱՆ

Ֆրանսերէն անխպ բնագրէն

Թարգմ. Ա. Չ.

Փարիզ, 1929 Յունիս